

Տ Ա Ճ Կ Ա Հ Ա Յ Փ

Պատրիարքարանի ելմտական Յանձնաժողովը, որ պաշտօնունի Պատրիարքարանի 4000 ոսկիի բացը գոցել և պիւտճէն հաւատարակչութիւն, առաջարկած էր բարեսէր ազգայիններու դիմում ընել այդ բացը գոցել կարենալու համար, ճիշտ ինչպէս ասիէ առաջ ըրած էր Յունաց Պատրիարքարանը: Խառն ժողովը իր վերջին նիստերէն մէկուն մէջ յարմար գատեր իր մէջէն հինգ աշխարհական անձերու յանձնել բարեսէրներու ըլլուելիք դիմումը: Այդ անձերը առևտրական հրապարակին վրայ ծանօթ, վստահելի ու յարգելի անձնաւորութիւններ ըլլալով, կը յուսացուի որ իրենց ազգեցիկ գիրքով պիտի կարենան յաջողութիւն մը ձեռք բերել և Պատրիարքարանը ազատել ծանր բեռէ մը, որ կը ճնշէր տարիներէ ի վեր:

Հանդուցեալ Դարեգին եպոս. Սրուանձտեանց, ինչպէս յայտնի է, 1000 ոսկիի կտակ մը ըրած էր, Վանայ մէջ հիւանդանոց մը կառուցուելու համար: Այդ գումարը 1893ին Կեզըր Վարչութեան կողմէ յանձնուած է Բերայի Պարտուց Բարձման և Կալուածոց Յանձնաժողովին հարիւրին 5 բաղադրեալ տոկոսով: Այժմ այդ 1000 ոսկի մայր զբամազլիին վրայ 13 տարուան մէջ (1893—1905) 861 ոսկի տոկոս մը աւելցած է, 1861 ոսկի պատրաստ գումար մը կայ տրամադրելի այդ նպատակին համար:

Խառն ժողովը իր վերջին նստին մէջ նկատի առնելով Հիւանդանոցի մը շինութեան մասին Վանայ Առաջնորդարանէն եկած նամակները, որոշեց գրել Առաջնորդական Փոխանորդ Տ. Մեսրոպ քհն. ձանկեանի, որպէս զի Տեղւոյն Դաւառ. ժողովին հետ նիստ մը գումարելով, տեղական պայմաններուն համաձայն նպատակայարմար ծրագիր մը պատրաստեն, տեղւոյն ազատ հիւանդանոցուն գործը հաստատուն հիման մը վրայ դրուելու համար: Այս առթիւ տեղեկութիւն պիտի ուղարկեն նաև թէ քանի՞ բժիշկի կայ քաղաքին մէջ և յարակից կարգ մը տեղեկութիւններ:

— Դեկտ. 3-ին Ա. Պատրիարքը օժել է Ս Փրկչի ազգային հիւանդանոցի նորաշէն մատուռը, որի ծախսը հոգացել են

Կարապետ և Ազաթան Թահթապրունեանները իրենց վաղամեռեղբոր յիշատակին, և նախագահել Յակոբեանների առատ նուիրարեերութեամբ շինուած և կահաւորուած բաժնի հանդիսաւոր բացման: Նորոգուած է նաև Սորատանճեանի յիշատակին նուիրուած զեղարանը, իսկ Գարամանեան Յակոբ էֆ-ի այրին և որդիքը նուիրել են մի հալանեխի մեքենայ: Յակոբեան յարկաբաժնի բացման հանդիսի ժամանակ Մարտին էֆ. Յակոբեան խոստացել է հողալ ջլախտաւորներին երաժշտութեամբ բժշկելու համար լինելիք ծախսերը, իսկ ուրիշները 300 ոսկու չափ նուիրարեերութիւն են արել, որով կոյեր պիտի գնուին հիւանդներին մաքուր կաթ մատակարարելու համար:

Դեկտ. 25-ին Ստեփաննոս նախասարկաւագի և վկային տօնին, Ս. Պատրիարք Օրմանեանն անձամբ սարկաւագութեան աստիճան է տուել Դպրեւանքի 6 նուիրեալների, որոնք իրենց տեսուչ Տ. Մեորոպ վարդապետ Նարոյեանի հետ Արմաշից Պոլիս էին եկել: Նորընծաները նոյն ամսի 29 ին իրենց տեսչի հետ կրկին վերադարձել են Արմաշ:

Եւրոպա գանուող հարուստ հայ մը, որ Պոլիս 12,000 ոսկիի արժողութեամբ կալուած մը գնելով զայն յետ իր մահուանը Ազգային Հիւանդանոցին պիտի նուիրէ, ինքը անգաւակ գոլով, գրած է, թէ ինք 12,000 ոսկիէն ոչ աւելի, ոչ նսւաղ գումար մը տալ կը յօժարի և թէ պէտք է որ գնելի կալուածը հարկւորին վեց եկամուտ տայ: Ուրիշի մը հետ ընկերակցութեամբ աւելի մեծարժէք կալուած մը գնելու ալ չէ յօժարած:

Կ. Պոլսոյ եկեղեցիներու և բարեգործական հաստատութեանց վադֆ կալուածներուն թիւը կառավարութեան կողմէն գրաւման սպառնալիքը Պոլսոյ բոլոր մարքերը կը խռովէ: Պատրիարքարան դումարուող քննիչ յանձնաժողով մը այժմ դրաւած է զանազան թաղերէ եկած կալուածական ցուցակները քննելով և խորհրդակցութիւններ կատարելով:

Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսը, ինչպէս գրած էինք, մէկ քանի եկեղեցի և կրթ. խնդիրներու առթիւ նամակներ գրած էր Ազգ. Պատրիարքարան: Այս նամակներէն մէկուն միջոցաւ Ն. Ս. Օժու-

Թիւն նկարագրելով Սոսյ վանքին վիճակը՝ սենեակներուն փլված ըլլալը, վանքին շուջը դանուսդ մեծ պարսպապատին կիսովին փլած ըլլալը և այլ կարեւոր նորոգութիւններ, որոնք անհրաժեշտ են, մանաւանդ ձմրան սա եղանակին մէջ, հաշիւ մը ներկայացուցած է, որուն ամբողջ գումարը կը յանդի մօտ 20-22,000 ոսկիի: Եւստի ժողովը իր վերջին նստին մէջ թէ և կարդաց այս նամակը և ինքն ալ ընդունեց պէտքը այդ նորոգութիւններուն, սակայն առ ի չգոյէ նիւթական միջոցներու, առ այժմ որոշեց նպատակեց Յանձնաժողովոյն կողմէ հաւաքուած և Կիլիկիոյ վանքին համար բարեխէր ազգայիններէ նուիրուած դրամէն, որ պահ տրուած է Քաղ. ժողովոյ անդամ և ծանօթ դրամատէր Արշակ էֆ. Քարակէօզեանի քով, 900 ոսկի զրկել Ն. Ս. Օճու թեան՝ Պատրիարքական գրով մը:

Ե Գ Ի Պ Տ Ա Հ Ա Յ Ք

Հայկական Բ. Ը. Միութիւնը. Հայկ. բարեգործական ընդհ. Միութեան գեկտ 6ի նիստին առթիւ մեր ստացած տեղեկութեանց նայելով, կը յուսացուի որ Միութիւնը, գործադրուած ջանքերու շնորհիւ, շատ չանցած եւրոպական և Ամերիկեան հայաբնակ կեդրոններու մէջ Մասնաճիւղեր պիտի ունենայ:

Աւրախ ենք որ Կիպրոսի փոքրութիւ հայ գաղութը ամենէն առաջ կը շարժի. տեղւոյն Հայուհեաց ընկերութիւնը խոստացած է Միութեան՝ տարին 600 դուրուշ նպատա տալ, որով պիտի կրնայ ընդհանուր ժողովին մէջ ձայն ունենալ:

— Նախապէս հրատարակած էինք, թէ Փարիզէն Միութեան 400 եգիպտական ոսկի նուէր մը տրուած էր իբր Մուաբի վճարում: Կ'իմանանք թէ, նուիրատուն՝ այսի Տիկին Լ. Քալիամանեանն է (քոյր Վոեմ. Պօղոս փաշա նուպարի):

Եգիպտացեանի ուրիշ հայ անձնաւորութիւն մըն ալ խոստացած է 300 եգիպ. ոսկի մուաբի տօմս նուիրել:

Գանիրէի ազգայիններէն Պետրոս էֆ. Կարապետեան, որ ինչպէս գրեցինք 600 ոսկի նուիրել խոստացած էր Վանոյ երամեան վարժարանին, որոշած է այդ գումարը մաս առ մաս զրկել, այսինքն ամէն տարի հարիւրական ոսկի: